

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՐՇԱԿ ՉՕՊԱՆԵԱՆ

1872 - 1972

Արշակ Չօպանեան հայ մշակոյթի, արդի գրականութեան եւ մեր նորագոյն շրջանի պատմութեան ամենէն լուսաւոր անուններէն մին է: Կը պատկանի սերունդի մը, որ իր տարածուն, հիմնաւոր եւ արդիւնաշատ գործունէութեամբ տակաւին մեզ կը համայնէ: Այդ գործունէութիւնը, նոր կազմակերպուող ազգային կեանքի բոլոր երեսներուն վրայ տարածուած, խոր ազդեցութիւն մը ունեցաւ եւ տակաւին կը շարունակէ ունենալ մեր ժողովուրդին վրայ:

Չօպանեան առանձինն ամբողջ շարժում մըն է:

Իր մասէն աւելի քան քսան տարիներ անցեր են, եւ սակայն երբ կ'ուզենք հանրահաշուի առնել իր գործունէութիւնը, շահն ու վնասը բազմաթեան բերել եւ յստակ պատկերը ունենալ բազմաձիւրք այդ անձին, վերջնական եզրակացութիւն մը կը խուսափի մեզմէ: Ի վերջոյ, Չօպանեան գրագէտն է տիրականը թէ գեղարուեստագէտ-քննադատը, Չօպանեան քաղաքական գործի՞չը թէ հայ մշակոյթի շոգնող եւ հաւատաւոր բրօքականախար, Չօպանեան հրապարակագիր՞ը թէ բանասէրը:

Պիտի թուէր որ մեր կեանքէն ներս գրականութեամբ իր մուտքը գործող բանաստեղծը պիտի շարունակէր արուեստի իր ծառայութիւնը, իր փաստուած տաղանդին ծաղիկներովը ճօխացնելու մեր փոքր ածուն: Սակայն եթէ ժամանակն ու պայմաններն են որ կը կազմեն իրնէ տաղանդաւոր անձի մը գործունէութեան ապագայ ընթացքը, ապա այս ամենէն աւելի ճիշդ է Չօպանեանի պարագային: Եւ հայ կեանքի պայմանները նպաստաւոր չէին «գեղեցիկ» գրականութեան մը մշակումին համար, 1890-ական թուականներուն: Հարիւրաւոր տարիներու թմրութենէ ետք եւ ազգային գիտակցութիւնը նոր գտնել սկսող, եւ հետեւաբար երկունքի ցաւին մէջ դայարուող ժողովուրդ մը պէտք չունէր նման գրականութեան մը, որ, գրաքննութեան տակ, կը հեծէր եւ կ'ուժանար: Թերեւս երիտասարդ Չօպանեան եւս մ'նար «վարդի եւ սոխակի» քերթողութեան մէջ, եթէ, հազիւ շրջանաւարտ Կեդրոնականէն, մտերիմ կապ չհաստատէր «Արեւելք»ի եւ ապա «Հայրենիք»ի խմբագիրներ Ա. Արփիարեանի եւ Լ. Բաշալեանի, ինչպէս նաեւ Գ. Չօհրապի եւ Հ. Ասատուրի հետ: Իրապաշտ ուղղութեան եւ ազգային ինքնագիտակցութեան այս կատարի ջատագովներուն ազդեցութեամբ, Չօպանեան հանդէս եկաւ կեղծ եւ սնամէջ գրա-



կանութեան դէմ գրուած կուռ և պայքարող յօդուածներով, որոնք, Ֆրանսայի ժամանակակից գրողէտներուն և խորհողներուն մասին պատրաստած իր ուսումնասիրութիւններով, չուսով իրեն տուին հրապարակագիրի ամուր համբաւ մը: 1893-ին բեմագրուած «Մութ խաւեր» թատերգութիւնը իրեն ազահոյեց թատերագիրի ալ համբաւ մը, զոր սակայն չամբացուց՝ հակառակ որ շատ վերջը հրատարակեց քանի մը թատերգութիւններ:

Եւ սակայն իր ամբողջ մտածելակերպին մէջ հիմնական փոփոխութիւն մը — յեղափոխութիւն մը — յառաջացուց այն ճամբորդութիւնը զոր կատարեց 1893—1894ին Եւրոպայի մէջ, մանաւանդ ի Փարիզ, ուր ծանօթացաւ բոլորովին տարբեր քաղաքակրթութեան մը: Այդ ազդեցութիւնը երեւան եկաւ առաւելաբար իր գիտելու, ըմբռնելու, վերլուծելու ձիրքին շնորհիւ, երբ, նախ Պետրոս Դուրեանի գործին վերլուծութեամբ ու ապա Փրիզոր Նարեկացիի անձին և ժառանգութեան քննարկումով նոր շունչ առնել սկսող մեր գեղարուեստական քննադատութիւնը ճամարիտ արուեստի մը բարձունքին տարաւ: Աորապէս ազդասէր, այլ իր վերլուծումները կատարեց գիտնականի անաչառութեամբ և մեղի սորվեցուց ճանչնալ, գնահատել և սիրել մեր գրականութիւնն ու արուեստի այլ մարզերու աշխատողներուն ստեղծագործութիւնները, և անոնց միջոցաւ՝ ամբողջ հայ մշակոյթը: Այս ուղղութեան ծառայեց 1894ին Փարիզէն վերադառնալէ ետք հրատարակած իր «Ծագիկ» հանդէսը, որ ժամագրավայրը եղաւ մեր լուսագոյն արուեստագէտներուն, ինչպէս նաեւ բեմը՝ սկսնակներուն:

1895—96ի դէպքերը կանխելով, Չօպանեան ինքզինք Փարիզ նետեց, ուր հաստատուեցաւ խուցի մը մէջ, այս անգամ բոլորովին տարբեր գործունէութեան մը նուիրուելու միջեւ իր մահը: Այդ՝ մեր ժողովուրդը իր պատմութեամբ, մշակոյթով, ներկայով և ապագայի տենչերով օտարին ծանօթացնելու առաջադրութիւնն էր. ծրագիր մը՝ զոր ինք յղացաւ, ինքզինքին պարտադրեց և գործադրեց այնքան փայլուն յաջողութեամբ: Նշանաւոր անձանօթը՝ Հայը՝ իրմով էր որ դուրս ելաւ հեռաւոր դաւաններու մէջ իր գոյութիւնը քաշկոտող անդիմագիծ գիւղացիի իր դերէն, միա և հագուստ առաւ և Եւրոպացի հասարակութեան ներկայացաւ իրականութեան բոլորովին տարբեր լոյսի մը տակ՝ իբրեւ ապրող, ներուժ, կենսունակ և ստեղծագործող ժողովուրդ մը, մշակոյթի և քաղաքակրթութեան պատուարեր ժառանգութեամբ հարուստ: Արչակ Չօպանեան առանձինն իրագործեց — և շատ կարճ ժամանակի մը մէջ — այն՝ ինչ որ կազմակերպութիւններ այսօր հազիւ թէ համարձակին ծրագրել: Անդուլ աշխատող մեքենայ մըն էր, որ առանց խնայելու ինքզինքին հայութեան մասին անվերջանալի դասախօսութիւններ կազմակերպեց, հրապարակային հանդէսներու ոգին հանդիսացաւ, Ֆրանսական ամենէն հռչակաւոր և խրատողաւ թերթերուն և պարբերականներուն մէջ հիանալի ուսումնասիրութիւններով հայ մշակոյթը փառաւորեց, առանձին հաստըներով ընթերցող օտար հասարակութիւններուն տարաւ Քուչակի մը կամ Ֆրիկի մը անմեռ գեղեցկութիւնները, և, ի վերջոյ, իր «Անահիտ»ով գեղարուեստին ճաշակը տուաւ մեղի: Իր յօդ-

ուսմանը, ուսումնասիրութիւններուն, քրոնիկներուն, խումբազրականներուն եւ ճառերուն հաւաքածոն ասանեակ մը հաստափոր հատորներ պիտի բռնէր:

Եւ, անխուսափելիօրէն, Չօպանեան քաջուեցաւ քաղաքական գործունէութեան մէջ եւս, ուր երեւան բերաւ հաստատակամութիւն, սկզբունքներու եւ խաղաղներու կրքոտ պաշտպանութիւն եւ մանաւանդ՝ հաւատք դէպի մեր ապագան: Ան, մինչեւ ծերունիի իր վերջին օրերը, անպարտելի լուստեսը մնաց. լուստես՝ մեր ժողովուրդի ապագային, անոր կարողութիւններուն, մեր ցեղային հանճարին եւ տոկունութեան: Բայց իր քաղաքական մտածելակերպին եւ գործունէութեան նկարագրին ցայտուն յատկանիշըն էր խոհեմութիւնը, զգուշութիւնը: Յաճախ պայքարեցաւ իր նախկին գործակիցներուն կամ քաղաքական այլ գործիչներու հետ՝ հասաւ իր արամարանութեամբ վերլուծելով գէմքեր եւ դէպքեր, կեցուածքներ եւ ուղղութիւններ: Անդիջող քննադատ մըն էր, սաստող, խարանող. որովհետեւ իրաւ կամ կեղծ մարդարէներուն մէջ իր պաղարիւնութիւնը պահող, անձնախնայ, զոհարարեամբ, աշխատանքի տակ կըրող հայն էր ինք: Իր կիրքը հայութիւնն էր. չէր հանդուրժեր կեղծիքը, կամ ազգասիրութեան անունով կատարուող շահագործումները: Միւս կողմէ, Չօպանեան գիտէր գնահատել, տեսնել ինչ որ ճիշդ էր, լաւ, գեղեցիկ, ու յայտարարել իր ուրախութիւնն ու գնահատանքը նոյնքան կիրքով եւ անդիջող կամքով:

Ողի ի բռնին ասպարէզ իջաւ Առաջին Աշխարհամարտին, բողոքելու համառարած ջարդերուն, տեղահանութիւններուն եւ անարդարութեան դէմ: Ազգային գործիչի իր բոլոր երազներուն եւ ծրագիրներուն փլուզումն էր որ կը տեսնէր, սակայն յոյսն ու լուստեսութիւնը գօտեպնդեցին գինք. յոյս՝ մեր ժողովուրդի կենսունակութեան վրան, լուստեսութիւն՝ երոսպական պետութիւններու խոստումներուն հանդէպ: Պատերազմէն անմիջապէս ետք գրուած նամակի մը մէջ կ'ըսէր. «Դաշնակիցներուն յաղթանակը լիակատար է. . . . Ազատ Հայաստանը պիտի ունենանք, վրաստահ եղէք»: Դարձեալ, ուրիշ նամակի մը մէջ. «Արեւան ծովէ մը կ'ելլէ մեր ազգը, բայց ապագան լուստես է»: Ազատագրական մեր ամբողջ պայքարին ու գործունէութեան նկարագրին ախարս ապացոյցը չէ՞ այս միամտութիւնը, արտայայտուած մեր գործիչներու մեծագոյններէն մէկուն կողմէ. բարձր մշակոյթի տէր եւ քաղաքակիրթ ժողովուրդ մըն է ինք, ու այդ միայն կը բաւէր մեղի ընծայելու մեր ազատութիւնն ու անկախութիւնը: Տակաւին չէինք սորված որ գիւանազխտութեան մէջ այդ կարգի գէնքերով չէինք կրնար պաշտպանուիլ կամ իրաւունքներու եւ արդարութեան տիրանալ: Եւ դժբախտութիւն չէ՞ որ հայ գործիչներ, 1878էն ի վեր օտար գիւանազխտութեան հետ յարարերութեան մէջ մտած, կապ պահած, չէին անդրադառնար իրենց սեփական միամտութեան, իրենց յոյսերուն անհիմնաւոր ըլլալուն: Չօպանեան, երբ դաշնակից պետութիւններէն ա'լ լքուեր էինք, նամակի մը մէջ կը գրէր թէ «քաղաքական պայմաններու» յանկարծակի փոփոխութեան մը հետեւանքով մեր դատը կորսուեր էր, եւ թէ այլևս պար-

տաւոր էինք մեր մշակութային—մատուցական գործունէութեամբ միայն մօտենալ և րոպայիններուն, որովհետեւ այդ էր ամենէն հատու գէնքը: Ա՞յդ էր իրապէս:

Սակայն Չօպանեան, իր քաղաքական գործունէութեան մէջ սակզծուած հակասութիւնը առանց նկատելու, յետ—պատերազմեան տարիներուն ամբողջութեամբ նուիրուեցաւ գրական և մանաւանդ բանասիրական աշխատանքներու: Իր «Անահիտ»ը, ընդհատու մէ մը ետք, ժամադրաւայրը զարձաւ արտասահմանի հայ գրողներուն, մինչ իր առաջնորդողներն ու քրոնիկները գրական շատ հիմնաւոր և տարածուն հանրային կարծիք մը սակզծեցին հանդէպ Արարատի շուքին կեանք առնել սկսող Արզի Հայաստանին՝ որուն ջերմօրէն և անխառն սիրով կատուած մնաց մինչեւ իր մահը:

Յետ—պատերազմեան շրջանին էր որ հրատարակեց —բազմաթիւ գծուարութիւններ յաղթահարելով—, «Վարդենիք»ի շարքը Փրանսերէնով, ինչպէս նաև այլ հատորներ, որոնց համար արժանացաւ Փրանսացի գիտական, գրական թէ բանասիրական մեծագոյն անձնաւորութիւններու հիացումին: Կապ պահեց մեր ժողովուրդին բարեկամ մարդոց հետ. պատմեց, խօսեցաւ, գրեթէ վիպեց՝ ներկայացնելով մեր անցեալը, մեր պատմութիւնը, մեր Գողգոթան: Ծարունակեց կազմակերպող ուղին ըլլալ հրապարակային հանդիսութիւններու, ուր ի միջի այլոց պանծացուց Կոմիտասեան հայ երգը. խանգավառուեցաւ մեր ունեցածով, յուզուեցաւ իր գտածով, լացաւ և լացուց, ուրախացաւ և ուրախացուց: Իր բարեկամ գծրախոս Կոմիտաս Վարդապետի ածիւնները ինք ճամբու գրաւ գէպի Հայաստան, այլ ինք մնաց Փարիզ, իր պանդուխտի կեանքը շարունակելու: Պանդուխտի՝ բայց ո՛չ յուսահատի կամ բարոյալքուածի: Լաւատես էր իր երիտասարդ օրերուն, յաւատես մնաց մեր կեանքի ամենէն մոռալ պահերուն, և ձերութեան՝ լաւատեսի իր մեծ և յոգնիլ չգիտցող սիրաւը միութարուեցաւ Արզի Հայաստանով: Մինչեւ յետին շունչը կրքոտ ջատագովը մնաց հայ արժէքներուն, մեր դարաւոր ժառանգութիւններուն: Մահուան դուռ հասած, հազիւ խլեակ մը, տակաւին կրքոնա՛ր գրպանէն հանել «Վարդենիք»ի հատոր մը, մօտեցնել խաւարիլ սկսող իր աչքերուն, և խոստոտ ձայնին տալով հին կորովէն շեշտ մը կամ կայծ մը՝ կարգալ —ապրի՛լ— Քուչակեան քառեակ մը կամ սիրտ արիւնող Անտունի մը:

Այսպէ՛ս ապրեցաւ և այսպէ՛ս գործեց Արշակ Չօպանեան, հուստարապէս բանաստեղծ, պատմուածագիր և թատերագիր, գեղարուեստագէտ և քննադատ, բանասէր և պրպտող, ազգային գործիչ և հայութեան բրօրականտիտ: Մեծ Հայն էր ան, մեր ցեղին հանդէպ իր ունեցած անհուն խանգավառութեամբ և հաւատքով բռնկած: Մեր ժողովուրդին չէ՛ տրուած յաճախ ողջունել այսպիսի մեծ գուակներ: